



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

7154

91(075)
5-25

$$\frac{498}{99 - 5\beta}$$

ԱՐԱՅԻ ՊՏՈՅՑԸ

40. U

3

ԱՅԽԱՐԳԱԳՐԱԿԱՆ

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

91(025)


5-25
MS

1002

ՊԱՏԿԵՐԱՀԱՅՐ

१८१

L. S. ԵՐԱԼՔԵԱ



A circular blue ink stamp. The outer ring contains the Armenian text "ԹԵՍԱԿԱՆ-ՀԱՅՊՐԵՄ". Inside the circle, at the top, is the date "4. 4.". At the bottom, there is a handwritten inscription "ԳՐԱԴԱՐԱՆ".

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱԽԵԼ Կ ԸՆԴՈՉՈՒՅՆ

Կ. ՊՈՒՐ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. Յ. ՄԱՐԳԱՐԵԿԻՆ

- 1889 -

31762-4.1

31762-4.2

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Յառաջիկայ գրքոյկս որոյ նպատակն է ուսուցանել
աշակերտաց դիւրըմբռնելի եւ բոլորովին նոր ոճով մը
աշխարհագրութեան նախագիտելիքը, կը յուսամ թէ օգ-
տակար պիտի կարենայ ըլլալ սիրելի ազգիս մանկըտ-
ւոյն :

Գրքոյկիս պարունակած ամէն մէկ նիւթ առանց
մասերու բաժնելու երկերկու դաս ըրած եմք իրարմէ
տարբեր կերպով, մին պատմական, իսկ միւսը հարցական:

Առաջին դասին՝ պէտք է մանկան միմիայն պատմա-
կան մասը կարդացնել տալ, պարզ ընթերցանութեան
գրքի մը պէս. միմիայն հոգ տանելու է որ տղան իւր
կարդացածը աղէկ մը հասկանայ եւ լա կերպովըմբռնէ
նորա իմաստը. Բ. Դասին՝ հարցական մասը գոց ընել
տալու է :

Գրքոյկիս պարունակած ամէն մէկ նիւթ ունի նաեւ
իւր պատկերը ի ստորեւ դրուած, ուրկէ աշակերտը տե-
սութեամբ ալ պիտի օգտի :

Լ. Տ. ԿԹՄԵՎՃԵԱՆ

2004

14909-58

8

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ

Ընկերներ մտիկ ըրէք կարգաւ պիտի պատմեմ ձեզ
իմ մանկաւթիւնս հօրս հետ ըրած մէկ ճամբորդութեանս
միջոցին բայց ամէնքը մէկ օր չեմ կարող ըսել, ուստի
մաս առ մաս պիտի պատմեմ ձեզ ամէն օր, իմ պատմած-
ներէս գուք շատ բան կը սովորէք, եթէ լաւ ուշադիր ըլ-
լաք անոնց :



ԴԱՍ ԱՌԱՋԻՆ

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Երբ տակաւին շատ փոքր տղայ էի՝ այնպէս որ
մեր տունէն տակաւին գուրս ելած չէի, տան մէջ
տեսած բաներս քիչ շատ գիտէի, օր մը հայրս զիս
գուրս հանեց տեղ մը տանելու համար, չեմ գի-
տեր ո՞ւր, բայց սա գիտեմ թէ այնչափ քալեցինք
որ ալ յոդնեցայ և զրեթէ ալ չէի կրնար յառաջ
երթալ, այն ատեն ըսի հօրս, հայրիկ ո՞ւր կ'եր-
թանք. նա ալ պատասխանեց, — տղաս, մահորդու-
թին մը կ'ընենք, — ճամբորդութիւն . . . հարցու-
ցի զարմացմամբ, որովհետեւ տակաւին այս տեսակ
բառ մը լսած չէի. — այս տղաս, լսաւ հայրս, չե՞ս
գիտեր որ մարդիկ շատ ատեն իրէնց գանուած երկ-
րէն ուրիշ երկիր մը կ'երթան, դործով, կամ թէ


ուրիշ ո՛ և իցէ պաշտօնով մը , ահա մենք ալ նոյնը կը կատարենք հիմա . ցամաքային ճամբորդութիւն մը կ'ընենք . քիչ մը վերջը պիտի տեսնես որ կառք մը պիտի նստինք , յետոյ ձի , և անկէ վերջը շոգեկառք . նորա այս ամէն ըսածներէն բան մը չը կրցի հասկնալ մինչեւ որ անձամբ անոնց օգուար չքաղեցի , բայց մինչեւ որ ատոնց տուած հանգըտառութիւնները վայելելուս ատեն , թէ՛ ես յոդնեցայ և թէ՛ գիշերը վրայ հասաւ . որով չկարողացայ այս ամեն տեսածներուս վրայ լսւ մը մտածել , ուստի որոշեցի պառկիլ . բայց գիտէք ուր , ոչ թէ մեր տունը , այլ գացած տեղերնիս անճոռնի շենքի մը մէջ առանձին սենեակ մը : Հետեւեալ առաւօտուն անկողնէս ելնելուս պէս առաջին գործս եղաւ առջի օրուան տեսածներուս վրայ մտածել , երբ լսւ մը մտածեցի այն ատեն հասկցայ որ երկրէ մը ուրիշ երկիր երթալուն ծախորդութիւն կ'ըսնեն եղեր , եւ թէ այս ճամբորդութիւնը երեք բանով կ'ըլլայ . ուղիղ ճամբաներու վրայ կառող անհարթ ճամբաներու վրայ ձիով և շատ հեռու տեղուանք երթալու համար շոգեկառով :



Կառը



Զի



Շոգեկառը

ԴԱՍ Ա.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հարց . Ճամբորդութիւն ըսելով ի՞նչ կ'իմանանք : Պատախամ . Ճամբորդութիւն ըսելով կ'իմանանք , քաղաքէ մը ուրիշ քաղաք երթալ :

Հ. Ցամաքային ճամբորդութիւն մը ի՞նչ միջոցներով կ'ըլլայ :


Պ. Կառքով , ձիով , և շոգեկառքով :

ԴԱՍ Բ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Երկրորդ օրը քիչ մը վերջը երբ հայրս ելաւ , առաւօտեան նախաճաշիկնիս ըրինք . յետոյ հայրս իմ ձեռքէս ըսնելով տարաւ զիս այդ երկրին մէջ գտնուած տեղերը պլտըտնելու . քանի որ տակաւին ժամանակ ունէր գործի սկսելու համար . նախքանի մը փողոցներէ անցանք , յետոյ ընդգարձակ տեղ մը ելանք , այնպէս որ չորս կողմերնիս հանգիստ կընայինք տեսնել , մինչեւ աչքերնուս առածին շափ տեղ . գետինք հարթ էր և կանանչագեղ

խոտերով ծածկուած, աստ անդ ահագին ծառեր
կը տեսնուէին որոնց վրայ թռչունք իրենց առա-
ւոտեան երգերովը բնութեան Արարիչը կը փառա-
բանէին, և հոնկէ անցնողները պահ մը կը կեցնէին
զիրենք մտիկ ընել առաջ համար. ասոնցմէ քիչ մը
հեռուն տեսայ որ գետինը ցանուած էին այլ և այլ
բոյսեր որոնց անունները հետզիետէ հօրս հարցու-
ցի. վուշ (քեթեն), գարի, ցորեն, հաճար (չախտար),
վարսակ (եռալաֆ), կանեփ (քեթեվիր). բայց որովհե-
տեւ առաջին անդամն էր որ պյապէս ընդարձակ և
գեղեցիկ տեղ մը կը տեսնէի, ստիպուեցայ հօրս
հարցնել թէ—ի՞նչ կ'ըսեն այս տեղին. ան ալ պա-
տասիանեց.—դաշտի մը վրայ կը գտնուինք տղաս,
և որովհետեւ իրեն գործի սկսելու ժամն եկած էր
առանց քիչ մ'ալ սպասելու, ստիպուեցանք ետ
դառնալ. բայց ես քալած ատենս դաշտ բառին վը-
րայ կը մտածէի ըսելով ես՝ ինքնին թէ՝ այլ եւս դաշտ
ըսելով պէտք եմ իմանալ անանկ տեղ մը որ գե-
տինը հարթ ըլլայ, և մշակելի, հոն կեցած ատենս
հանգիստ կարենամ տեսնել չորս կողմն մինչեւ աշ-
քիս առածին չափ տեղ։ Մինչդեռ ես տակաւին ա-
սոնց վրայ կը մտածէի, մէկ մ'ալ տեսայ որ մեր
առջի տեղը վերադարձեր ենք. այն ատեն հայրս
մեկնեցաւ իւր գործին՝ զիս առանձին թողով այն
սենելին մէջ, ուր անմիջապէս պառկեցայ երկրորդ
անդամ քնանալու համար։



Դաշտագնտին

ԴԱՍ Բ.

Ա. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Դաշտ ըսելով ի՞նչ կ'իմանանք.

Պ. Դաշտ ըսելով կ'իմանանք տափարակ և հարթ
գետին մը ուր կեցած ատեննիս կրնանք աչքերնուս
առածին չափ տեղ տեսնել:

Հ. Դաշտի մը հողը ի՞նչպէս կ'ըլլայ:

Պ. Դաշտի մը հողը մշակելի և սովորաբար բա-
րերեր կ'ըլլայ, զոր կը հերկէ (վորել) երկրագործը
և կը սերմանէ։

ԴԱՍ Գ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Քանի մը ժամ վերջը հայրս դարձած էր գոր-
ծէն և զիս արթնցնելով իմացուց թէ մօտը գտնը-

ոող գիւղերէն մէկը պիտի երթանք , ուստի կէս օրւան ճաշերնիս ըրինք և ճամբայ ելանք . առաջ անցանք այն գաշտէն , ուր առաւոտուն գացած էինք , բայց երբ քիչ մ'ալ յառաջացանք՝ դէմերնիս բարձր տեղ մը եկաւ ուրկէ ստիպուեցանք վեր ենել , բայց շատ գիւրութեամբ . սակայն քիչ մ'ալ որ յառաջացանք , դէմերնիս անանկ բարձր տեղ մը եկաւ ուրկէ ես չկարողացայ վեր ենել առանց քանի մը անդամներ նստելու ճամբուն վրայ . հայրս տեսնելով իմ յոդնիլս և գուշակելով իմ հետաքրքրութիւնս այս տեղերու մասին՝ ըսաւ . — տղաս , այն տեղը որ քիչ մ'առաջ այնքան գիւրութեամբ վեր ելար դրաբ մ'էր , իսկ այս լիո մ'է . այս գետնէն որշափ բարձր է , անոր համար քեղ յոդնեցուց : Այն ժամանակ հասկցայ որ գաշտերուն վրայ զըտնուած քիչ մը բարձր տեղերուն դրաբ կ'ըսուի , իսկ շատ բարձր տեղերուն լիո . այնպէս որ , հեռուէն գագաթը տեսնող մը երկինքը հասած կը կարծէ : Վերջապէս այդ լերան միւս կողմէն վար իջնելով հօրս ըսած գիւղը հասանք . հոն տուն մը գացինք որ շատ պատուով ընդունեցին զմեղ . յետոյ հայրս այդ տան տիրոջ հետ դուրս ելաւ՝ զիս առանձին թողլով տան տիկնանց հետ :



Լեռ

ԴԱՍ Դ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑՈՒԿՈՆ

Հ. Լեռ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Լեռ ըսելով կ'իմանանք ցամաքին վրայէն դէպի վեր ոցուած բարձր և ահազին հողակոյտ մը այնպէս որ երթալով անփոփուած է .

Հ. Լեռնակողն ի՞նչ է :

Պ. Լեռան մը ստորոտին և գագաթան ճիշդ տեղին կող կ'ըսուի :

Հ. Երկրիս երեսին վրայ ամէն լեռ միեւնոյն բարձրութիւնն ունի՞ն :

Պ. Երկրիս երեսին վրայ լերանց բարձրութիւն-

Ները միօրինակ չեն, կան լեռներ որոնց բարձրութիւնը մինչեւ ամպերը հասած են և մշտակայ ձիւներով ծածկուած են:

Հ. Լերանց զառ ի վայրը ի՞նչպէս է:

Պ. Ընդհանրապէս լերանց մէկ կողմը միւսէն աւելի ուղղորդ կ'ըլլայ.

Հ. Լերանց հողը ի՞նչպէս է:

Պ. Կան լեռներ որ ապառաժոտ են, հետեւաբար չեն մշակուիր. կան լեռներ ալ որոնց հողին վրայ մշակելի և բերրի տեղեր կը գտնուին:

Հ. Լերինք իրենց մէջ հողէն զատ ուրիշ բաներ ալ կը պարունակե՞ն:

Պ. Կան լեռներ որք ամբողջովին ապառաժ են, լեռներ ալ կան որ ամենաընտիր հանքեր եւ մետաղներ ունին:

Հ. Լերան մը ամենէն բարձր ծայրին ի՞նչ կ'ըստի:

Պ. Կատար:

Հ. Բլուր ըսելով ի՞նչ կիմանանք:

Պ. Բլուր ըսելով կիմանանք փոքրիկ լեռ մը ուրիէ կրնանք ամենայն դիւրութեամբ վեր ենել. այս աեսակ հողակոյտ մը եթէ աւելի փոքր ըլլայ այն ատեն բլրակ կ'ըսենք:


ԴԱՅ Դ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Այն տան մէջ կէս ժամու չափ նստելէս վերջը

միտքո բան մը եկաւ, ինչո՞ւ նստեր եմ ես այսպէս ըսի ինքնիրենս, ելիեմ սա գիւղ րսած տեղերնին լաւ մը աչքէ անցաւնեմ, տեսնեմ թէ ի՞նչպէս տեղ է: Այս բսելով ելայ գորս, և սկսայ ուշագրութեամի պտղախիլ փաղոցները. սակայն ի՞նչ կ'ըսէք, տղաքնե՛ր, այս տեղի տուները ամենեւին չեին նըմաներ մեր երկին տուներուն, թուով շատ քիչ էին, հազիւ 100—150 հատ. իրենց տանիքին վրայ գըտնուած կղմինտրները մեծ էին և մերիններէն կը տարբերէին, ոմանց տանիքներն ալ կղմինտրի տեղ խոտով ծածկուած էին. ծխաննին բարակ փայտերով հիւսուած և յետոյ վրան յարդախառն շաղախով ծեփուած էր, գոներնին գրեթէ բաց. արդշէնքերն ցած և ընդարձակ էին. առաստաղ ամենեւին չունէին, երբ ասոնց ամէնքը տեսայ, ալ տուն դարձայ. տեսայ որ, հայրս տակաւին եկած չէր, ուստի մի քանի տեղեկութիւններ ալ առնել ուզեցի հետաքրքրութիւնս լաւ մը յագեցնելու համար. տան տիկնոջ մօտեցայ որ շարունակ կտաւ կը գործէր, և անուշ ձայնով մը հարցուցի. — մայրի'կ, այս տեղի մարդիկը ի՞նչ բանով կը պարապին. — տղաս, ըսաւ, ամենքն ալ երկրադործ են: Տակաւին մի քանի բան եւս պիտի հարցնէի, բայց հայրս տուն վերադառնալով ստիպուեցայ լուել. արգէն ժամանակը անցած էր, ուստի պարտէղ իջանք և ճաշեցինք. կերածնիս պարզ բաներ էին, մոեղէն կերակուր ամենեւին չկար, բայց բան մը կերայ որուն շատ հաւնեցայ. գիւղացի կինը նշմարելով իմ հաւ-

Նելս, — աղաս, ըսաւ, եթէ ախորժեցար այս կարագով շինուած սերախառն կարկանդակէն, քիչ մ'ալ բերեմ քեզի. — ոչ չնորհակալ եմ, ըսի: Եւ որովհետեւ արդէն ճաշերնիս աւարտած էր, վեր ելանք ու քիչ մը վերջը պառկեցանք:



Գիւղ

ԴԱՍ Դ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Գիւղ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Գիւղ ըսելով կ'իմանանք առ առաւելն 100

կամ 150 հատ տուն գտնուող տեղ մը :

Հ. Գիւղի մը բնակիչները որո՞նք կ'ըլլան :

Պ. Երկրագործներ, հովիւներ, հնձողներ, եւ սերմանողներ :

Հ. Գիւղ մը ի՞նչպէս կընայ ըլլալ :

Պ. Գիւղ մը կընայ մեծ կամ շատ պղտիկ ըլ-

լալ, այսինքն 20—30 տունէ բաղկացած, բայց այն առեն շէն կ'ըսուի:

ԴԱՍ Ե.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Հետեւեալ օրը կիւրակէ ըլլալով առաւօտուն կանուխ գիւղին եկեղեցին գացինք, յետոյ հոն գտնուած տեղերը հօրս հետ անդամ մը պտըտեցանք, բայց ուր որ ալ գացինք, չկրցի չորս կողմս հանգիստ տեսնել, որովհետեւ երկու կողմերնիս կարգաւ բլուրներ և լեռներ բարձրացած էին, թէպէտեւ այս տեղն ալ գեղեցիկ էր, բայց ինձ այնշափ աղեկ չերեցաւ, ուստի հօրս ըսի որ տուն դառնանք, — ինչո՞ւ տղաս, ըսաւ, այս տեղս գէշէ, տե՛ս հովտի մը մէջ կը գտնուինք, — հայրիկ, հովիաը ի՞նչ է, հարցուցի. — երբ որ երկու բլուրներու կամ լեռներու մէջ տեղ այսպէս ընդարձակ ճամբայ մը կ'ըլլայ, անոր հովիս կ'ըսուի, իսկ երբո՞ր այս ճամբան տւելի նեղ լինէր այն առեն ձոր պիտի ըսէինք. ըսաւ. հօրս այս տուած բացատրութենէն շատ գոհ եղայ, վասն զի բան մ'ալ սովորեցայ. յետոյ ստիպեցի զինքը որ տուն դառնանք ինչու որ անօթեցած էի:

Հ. Երկու լեռանց կամ երկու բլրոց մէջտեղ գտնուած շատ նեղ և մթին ճամբայներուն ի՞նչ կ'ըսուի :


Պ. Երկու լեռանց կամ բլրոց մէջ գտնուած շատ նեղ, մթին, և խոնաւ ճամբայներուն կ'ըսուի ծմակ :

Դ.Ա. 2. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
7/II. 1922

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿՈՅ ՎԻՃԱՎԱՀԱՅԱԿԱՆԻ ԱՆԴԱՆ

Այն օրը շատ գեղեցիկ ըլլալով ուղարկեցին տէրը զմեղ բացօթեայ տեղ մը տարաւ ճաշելու համար . այս տեղը առաւօտեան գացած տեղերէս շատ տւելի գեղեցիկ թուեցաւ ինձ , ինչու որ փոքրիկ բլրոյ մը ստորոտն էինք , մի քանի հատ կաղնիներու հովանոյն ներքեւ , մէկ կողմերնիս պաղ , անուշ եւ արծաթափայլ ջուր մը իրեն համար նեղ ճամբայ մը բացած կը վագէր կ'երթար , որովհետեւ տակաւին ժամանակ կար ճաշելու , հօրմէս հրաման առի եւ դէպի ջուրին եկած կողմը սկսայ յառաջանալ , այն տեղ տեսայ որ այդ ջուրը փոքրիկ աւագնի պէս տեղէ մը յորդելով ճամբայ մը բացած էր իրեն համար , հետաքրքրութիւնս յազեցնելու համար երկայն փայտ մը այդ ջուրին մէջը երկնցուցի . բայց շատ խոր չէր . մտածեցի թէ ուրկէ կուգայ այս ջուրը աւաղանին մէջ , բայց չդտայ , ուստի ետ դարձայ հօրս հարցնելու համար . այն ալ տղաս , ըսաւ :

2



Հովիտ

Դ.Ա. b.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑՈՒԿԱՆ

Հ. Հովիտ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Հովիտ ըսելով , երկու լեռանց կամ բլրուն մէջտեղ գտնուած ընդարձակ ճամբան կ'իմանանք :

Հ. Երբ որ այս ճամբան նեղ բլրոյ , այն ատեն ի՞նչ կ'ըսուի :

Պ. Չոր կ'ըսուի :

Հ. Հովիտ մը ի՞նչպէս կընայ ըլլալ :

Պ. Հովիտներ կան որ ընդարձակ դաշտերու կը նմանին և որոնց մէջ կը գտնուի տուներ պարտէղ ներ եայլն :

Հիմա ճաշենք . յետոյ կը պատմեմ քեզ : Ճաշէն վերջը հայրս ըստու ինձ թէ — այն փաղած ջուրին առող կըսեն , և այն ջուրին , որ աւագանի պէս տեղի մը մէջ տեսած էի՝ ակն . այն ջուրը դետնէն կ'ելնէ և շատ ատեն կը պատահի որ աւելի շատ յորդելով մի քանի ճամբայ կը բանայ իրեն համար . այս ըսելով տան ախրոջ հետ դործի վրայ սկսաւ խօսիլ , ես ալ ակն , և առող բառերը քանի մ'անգամ կրկնեցի որպէսզի չմոռնամ :



Առողակ

ԴԱՍ Զ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Ակն ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Ակն ըսելով կ'իմանանք ո՛ և է ջուրի մը գետնէն ելած տեղը :

Հ. Առու ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Առու ըսելով կ'իմանանք այն ջուրը որ ակնէ մը ելնելով բլրոյ մը սառողոտէն և կամ թէ որ և իցէ տեղէ մը վար կը վազէ՝ իրեն համար նեղ ճամբայ մը բանալով :

Հ. Առու մը ի՞նչպէս կրնայ ըլլալ :

Պ. Առու մը կրնայ մեծ կամ պզտիկ ըլլալ , բայց երբ պզտիկ ըլլայ , այն ատեն առողակ կ'ըսուի :

ԴԱՍ Է.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Նստած տեղս երբ բոլորտիքս կը դիտէի . Հեռուէն ականջիս ջուրի մը ձայն եկաւ , այնպէս ձայն մը որ կարծես թէ իրարու ետեւէ տակառներով ջուր կը պարպէին . անմիջապէս հարցուցի , —ինչ ձայն է այս . դիւղացին պատասխանելով ըստ թէ — մենէ . քիչ մը հեռուն հեղեղ մը կայ , ան է . — կրնամ երթալ այդ տեղ , ըսի . — այո՛ , ըստ , մեր աղջիկը թող տանի քեզ ցուցնէ . յետոյ դիւղացւոյն ժրաշան աղջիկը , որ պարապ ժամանակ չանցունելու համար գուլպա կը հիւսէը , տեղէն ցատկելով ձեռքէս բռնեց և դէպի ձայնին եկած կողմը տարաւ , բարձր բլրոյ մը վրայ հանեց զիս . մեկ մալ ի՞նչ տեսնեմ , տղաքներ , դիմացնիս բարձր լեռ մը որուն գագաթը ձիւնով ծածկուած էր և արեգական տաքութենէն այդ ձիւնէն մաս մը հալելով

Պ. Հեղեղ ըսելով կ'իմանանք լերանց գագաթը
գտնուած ձիւներուն հալելով վար թափիլը :

Հ. Հեղեղները երբ կ'սկին :

Պ. Տաք եղանակներուն :

Հ. Տաք եղանակներուն լերանց գագաթը ձիւն
կը գտնուի :

Պ. Այս՝ որովհետեւ շատ բարձր լերանց գա-
գաթը գտնուած ձիւնը մշտակայ է, սակայն անոնց
ստորին մասերուն վրայ գտնուած ձիւներուն մէկ
մասը կը հալին եթէ օդը սաստիկ տաք ընէ, ահա
այս ատեն կը կաղմուին հեղեղները :

ԴԱՍ Լ.

Ա. ՄԱՍ ՊԱՑՄԱԿԱՆ

Երկուշաբթի առաւօտուն երբ անկողնէս ելայ,
արդէն պատրաստուած կառք մը տեսայ մեր դրան
առջեւ, հայրս ինձ խմացուց որ շուտով նախաճաշ
ընեմ՝ ժամանակին մեկնելու համար. հօրս պատ-
ւէրը շուտով կատարեցի որ անմիջապէս կառք
նստելով մեկնեցանք այն գիւղէն՝ որ պատ-
ճառ եղած էր ինձ բաւական բան սովորելու համար.
յայտնի է որ ուրիշ տեղ մը պիտի երթայինք, որով-
հետեւ հօրս արհեստը գիւղացւոց փոխ ստակ տալ
էր, որ ժամանակին կը հաւաքէր. ճամբան կառքեր-
նիս կեցաւ ահագին ջրոյ մը եղերքը, ջուր մը որ
հանդարտ կեցած էր և այնչափ ընդարձակ էր որ
միւս ծայրը տնկարելի էր տեսնել. — կառքէն վար

վար կը թափէր, լերան ստորոտը գտնուած ձորին
մէջ, բայց այնչափ շատ և անանկ արագ որ մարդ
չ'էր կրնար քիչ մ'ալ աւելի նայիլ, որովհետեւ գը-
լուխը կը գտունար. ինձ ալ այնպէս եղաւ և եթէ
գիւղացւոյն աղջիկը ձեռքէս չբռնէր, գետինը պի-
տի գլորէի. պահ մը վերջը հանդստանալով հար-
ցուցի թէ, այս լեռնէն վար թափած ջուրին հե-
ղեղ կ'ըսեն. — այս՝, ըստ այն ատեն հետաքրք-
րութիւնս յագենալով ետ դարձանք. երբ տե-
ղերնիս հասանք. արդէն ժամանակը անցած ըլլա-
լով երեկոյեան ճաշերնիս ըրինք և այն օրուան յոդ-
նութենէն զօրութիւննիս կորսուած ըլլալով մտանք
անկաղին և հանգչեցանք, հետեւեալ առաւօտ կա-
նուին ելնելու պայմանաւ :



Հեղեղ

ԴԱՍ Լ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Հեղեղ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

իջիր, ըսաւ հայրո, թիֆին միւս կողմը պիտի անցնինք նաւակով. ուստի կառքէն վար ցատկեցի, ինձ հետ հայրս ալ. յետոյ կառապանին դառնտլով ըսաւ որ նաւակ մը վարձէ. նաւակը եկաւ, որ տաշտի նըմանող բան մ'էր, բայց աւելի երկայն և խոր, ինչ և իցէ նստանք նաւակը ու սկսանք յառաջանալ. այն ատեն հօրս հարցուցի թէ. — ի՞նչ կ'ըսեն այս ջուրին. — իֆ կ'ըսեն, ըսաւ. որովհետեւ ամէն կողմ ցամաքով պատաժ է, ջուրը վազուն չէ, և անուշ է. բայց կան լիճեր ալ որոնց ջուրերը աղի են և մարդիկ այն լիճերէն ալ կը հանեն աղ որ մենք կերակուրի համար կը գործածենք. ասկէ կ'ելնէ նաեւ պատուական ձուկեր. ասոր ջուրը կը հաւաքուի անձրեներէ, առուներէ, հեղեղներէ և ակներէ. լիճեր կան որոնց շուրջը, եթէ օրերով պտըտինք. հազիւ կրնանք դառնալ. բայց կան ալ որ պղտիկ են, եւ կը կոչուին յակ. տեղեր ալ կան որ ջրոտ և տըղմուտ են, ուր տեղ բուսած կ'ըլլան եղեգ. կամ ջրային տունկեր, ահա այն տեսակ տեղերուն ալ առիթ կամ մօր անունը կուտան: Այն ատեն հասկցայթէ ջուր մը որուն բոլորտիքը ցամաքապատաժ է, թի կ'ըսուի, իսկ այն տեղերուն, որ ջրոտ և տղմուտ են կանիթ կամ մօր:



Լիճ

ԴԱՍ Բ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՅՈՒԿԱՆ

Հ. Լիճ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Լիճ ըսելով կ'իմանանք այն ընդարձակ եւ մշտակայ ջուրերը որոնց բոլորտիքը ցամաքով պատաժ է:

Հ. Լիճ մը ի՞նչպէս կրնայ ըլլալ:

Պ. Լիճ մը կրնայ շատ մեծ և կամ պղտիկ ըլլալ. եթէ շատ մեծ է ծովակ կ'ըսուի, եթէ պղտիկ է յօնի:

Հ. Ճահիճն ի՞նչ է :

Պ. Ճահիճ կը կոչուին այն ջրոտ և տղմուտ տեղերը ուր եղեգ կամ ջրային տունկեր բուսած են:

Հ. Ճահիճները մարդոց օգուտ ունի՞ն :

Պ. Ոչ, ինչու որ անոնց ջուրերը արեգակամն տաքութենէն կապականին և գէշ կը բուրեն, որոնց վերայի օդը եթէ մարդս ծծելու ըլլայ՝ շատ կը վնասուի:

Հ. Լճի մը ջուրը ի՞նչպէս է:

Պ. Լիճեր կան որոնց ջուրը աղի է. լիճեր ալ կան որոնց ջուրը անուշ է, սակայն պէտք է գիտնալ թէ սովորաբար լիճերուն ջուրը վնասակար է խմելու համար:

Հ. Լիճերուն ջուրը ո՞ւրիշ կը հաւաքուի:

Պ. Լիճեր կան որոնց ջուրը իրենց մէջէն կը բըղի այս տեսակ լիճերը սովորաբար փոքր կ'ըլլան և իրենց ջուրն ալ անուշ. լիճեր ալ կան որոնց ջուրը այլ եալ տեղերէ կը հաւաքուի ինչպէս, գետերէ, հեղեղներէ, ելն. այս տեսակ լիճերէն ոմանց ջուրը աղի է:

Հ. Լիճերն ալ երկրիս օդուտ ունին:


Պ. Այո՛, նախ ճամբորդութեան համար որ երկրի մը առեւտուրը կը դիւրացնէ, երկրորդ, իրենց մէջ գտնուած բազմատեսակ ձուկներով մարդիկ կը մնանին, երրորդ, իրենց բոլորտիքը գտնուած երկրը կը պարարտացնեն:

ԴԱՍ Թ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Հիմա պիտի պատմեմ ձեզ թէ երբոր լճին միւս կողմը անցանք, ի՞նչ բաներ տեսայ. նախ և առաջ հայրս ինձ իմացուց թէ երկու ժամու չափ պիտի

քալենք, բայց գիտէք, ինչպէս տեղէ մը, կեցիք, պատմեմ ձեզ, չորս կողմերնիս ահագին ծառերով պատած և անանկ որ այս ծառերը հաղիւ իրարմէ մէկ երկու քայլ հեռաւորութիւն ունէին. եթէ մենէ քանի մը քայլ առաջ մէկը երթար, տեսնելը անկարելի էր, նոյնպէս եթէ օդէն թուչուն մը անցնէր չպիտի աեսնէինք, և եթէ այս ծառերուն շատութիւնը հարցնէք, թէ սր հինգ օր ալ քալէինք առկէ դուրս ելնելը անկարելի պիտի ըլլար. բարեբախտաբար առանց այդ ծառերուն մէջէն ուղղակի յառաջանալու քիչ մը վերջը մէկ կողմէն դուրս ելանք. ո՞րչափ պիտի մտածէի արդեօք այդ տեղին անուն մը գտնելու համար եթէ հայրս ըսած չըլլար թէ աճուառ կ'ըսեն. և եթէ լերան մը վրայ այս ծառերը՝ յնուանուառ. այն ժամանակ հասկցայ թէ այլեւ անտառ ըսելով պէտք եմ իմանալ խիտ և շատ ծառերով ծածկուած գետին մը :



Աճուառ

ԴԱՍ Ժ.

Բ. ՄԱԾ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Անտառ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Անտառ ըսելով կ'իմանանք բնդարձակ գետին մը որ խիտ ծառերով ծածկուած է :

Հ. Անտառ մը ի՞նչպէս կրնայ ըլլալ :

Պ. Անտառ մը կրնայ մեծ կամ պղտիկ ըլլալ :

Հ. Անտառի մը ծառերը ի՞նչ տեսակ կ'ըլլան :

Պ. Անտառի մը ծառերը վայրի կ'ըլլան :

Հ. Անտառները մարդկանց օգուտ ունի՞ն :

Պ. Այո՛. եթէ անտառները չըլլային . մենք ոչ փայտ պիտի ունենայինք վառելու և ոչ ալ ածուխ ,

ոչ տախտակ պիտի ունենայինք շէնքեր շինելու , և ոչ ալ նաւեր ջուրին վրայ քալեցնելու , ոչ նստարաններ պիտի ունենայինք վրան նստելու և ոչ ալ գրասեղաններ վրան գրելու . վերջապէս անտառներուն օգուտները շատ և շատ են մարդկանց համար . անտառները երկրիս ալ օգուտ ունին :

Հ. Լեռնանտառը ի՞նչ է :


Պ. Միեւնոյն բանն է , միայն թէ ծառերը փոխանակ հարթ գետնի վրայ բուսած ըլլալու լերան մը վրայ բուսած կ'ըլլան :

ԴԱՍ ԺԱ.

Ա. ՄԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ

Տղաքներ կը կարծէք թէ տեսածներս այսչափ էին . ոչ , երբոր քիչ մ'ալ յառաջացանք , հայրս ձի մը նստաւ զիս ալ իւր առջեւը նստեցուց . ուրովհետեւ տակաւին առանձին ձի նստելու կարող չէի . ձիուն վրայ քիչ մը ճաշեցինք , յետոյ հեռուն շատ մը լեռներ նշմարեցի անանկ որ բոլորին ալ ըստորոտը իրարու կցուած էր . ուշադրութեամբ սկըսայ նայիլ , այնպէս կարծեցի որ աւելի հեռուն լերան մը գագաթէն ծուխ ևս կ'ելնէ . հայրս տեսնելով իմ ըրած ուշադրութիւնս ըստաւ , — հեռուն տեսած լեռներդ որոնց ստորոտները իրարու կցուած են շնթայ լիրանց կամ լեռագոտի կ'ըսուին , եթէ այդ տեսակ բլուրներ ըլլային ըլլոց շնթայ պիտի ըսէնք և այն աւելի հեռուն տեսած ծուխդ որ լերան մը

գագաթէն կ'ելնէ հրարոսի մ'է . — ի՞նչ հրաբո՛ւխ , հրաբուխն ի՞նչ է հարցուցի հօրս , դիտէք ինչ ըստ , ընկերներ . — հրաբուխ կ'ըսուին այն ամէն լեռները որք իրենց գտգաթան վրայ բացուած մեծ ծակէ մը որուն խաղարան կ'ըսենք , դուրս կուտան բոց մոխիր և շահա կոչուած նիւթ մը , երբեմն ջուր եւ ցեխ , և երբեմն ալ մեծ և ահաքին քարեր , հրաբուխները երբեմն կը բռնկին և երբեմն ալ մարելով ժամանակ ժամանակ այդ քու տեսածիդ պէս միմիայն ծուխ մը կ'արձակեն . — եթէ ճշմարիտը կ'ուզէք հօրս այս լսածներէն չկրցի բան մը հասկնալ , խելքիս հակառակ եկաւ թէ ի՞նչպէս լեռ մը ինքնին կրնայ բռնկիլ , ասոր պատճառները հարցուցի . այլ սակայն շատ պղտիկ ըլլալս առարկելով չըսաւ . հօրս , հարցմանս բացատրութիւնը շտալուն վրայ այնչափ չտիրեցայ , հիմակու հիմա այս շափն ալ ինձ բաւական է ըսելով , բնաւ է որ , ըսի ինքնին՝ ասկէ վերջը երբ լեռնաշղթայ բառ մը տեսնեմ տեղ մը , կը հասկնամ թէ շատ մը լեռներ են որոնց ըստորոտը իրարու կցուած է , և եթէ հրտբուխ բառ մը կարդամ , կը հասկնամ թէ գագաթան վրայ խոշոր ծակ մը բացուած լեռ մ'է որուն ներքին մասը բռնկած ըլլալով այն բերնէն այլ և այլ նիւթեր դուրս կուտայ :



Հեռաղթայ

ԴԱՍ ԺԲ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑՈՒԿԱՆ

Հ. Գօտի լերանց ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Գօտի լերանց կամ լերանց շղթայ ըսելով կ'իմանանք լեռներ որոնց ստորոտները իրարու կցուած են :

Հ. Բլոց շղթայ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Նոյնպէս կ'իմանանք բլուրներ որոնց ստորոտները իրարու կցուած են :

Հ. Հրաբուխն ի՞նչ է :

Պ. Հրաբուխն կը կոչուի լեռ մը որ ատեն ատեն կը միսայ և բռնկելով իւր գագաթան վրայ գտնուած ծակէ մը դուրս կարձակէ բոց, մոխիր, լաւա, ջուր, ցեխ, և խոշոր քարեր :

Հ. Հրաբխային լեռան մը գագաթան վրայ գըտնուած ծակը ի՞նչ կը կոչուի :

Պ. Խառնարան, կամ հրաբերան :

Հ. Հրաբուխք միշտ փորփոքա՞ծ կը մնան :


Պ. Ո՛չ, երբեմն կը մարին, և երբեմն ալ դարձեալ կը բռնկին :

ԴԱՍ ՃԳ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Ժամ մը վերջը նոյն լեռնագօտւոյն լեռներէն միոյն ստորոտը գտնուած գիւղի մը մէջն էինք ուր մէկ երկու նոր բաներ ալ հոն տեսայ. գիւղը լեռան ստորոտն էր. բայց նոյն լեռան գագաթը անանկ ձեւ մը ունէր որ ամեննեւին լեռան չէր նմաներ, այսինքն տափարակ և հարթ էր դաշտի մը նման գիւղին միւս կողմք ահազին աւերակներ և բլատակներ կային տեղ երկիրը ճեղքուած էր և ունէր ամենախոր տեղուանք աստ անդ բոսերուն մէջ տապալած խոշոր ժառեր կային: Թէեւ այս տեսածներուս մասին բացատրութիւն պիտի խնդրէի հօրմէս, սակայն ժամանակը անցած ըլլալով որոշեցի հետեւեալ օրուան թողուլ. նոյն գիշերը գրեթէ հանդիստ

չկրցի քնանալ հետաքրքրութիւնս յագեցուցած չը լինելուս համար. հետեւեալ առաւօտուն կանուխ անկողնէս ելայ և առաջին գործս եղաւ հօրս հարցընել թէ ի՞նչու այդպէս տաբարակ դաշտի մը նման էր այդ լեռան գագաթը. և թէ ի՞նչ բանի նշան էին այն աւերակները և բլատակները, հայրս թէպէտ շատ կանուխ ըլլալուն համար նախ գժկամակեցաւ պատասխան տալու, իսկ յետոյ աղաչանացս զիջանելով ըստվ.— լեռանց այդ տեսակ գտգաթներուն լեռնադաշտ կըսեն, և որ և իցէ լեռան մը երկու կողմերուն ալ ջրէջ, ինչու որ ջուրը անկէ վար կիշնէ, և այն աւերակները, երկրին այն ճեղքուածները որ տեսար երկրաշարժի արդիւնք են. շատ ատեն ներքին զօրութեան մը պատճառաւ երկրիս մէկ մասը կը դողդըզայ երբեմն այնպէս սաստիկ որ իւր վրայ գտնուած բոլոր չէնքերը կը կործանէ, ծառերը կը տապալէ և երկրին վրայ, տեսածիդ պէս ահազին ճեղքուածներ կը բանայ. երկրաշարժք աւելի շատ կը պատահին այն տեղերը, որոնց մօտ հրաբուխ կայ: Երբ այս բացատրութիւնները առի այն ատեն գոհ սրտով կրկին անդամ պառկեցայ գիշերուան քնոյն պակաս մնացած մասը լեցնելու համար: Սակայն չմոռնամը ըսելու թէ լեռնադաշտ, յրէջը և երկրաշարժ բառերը քանի մ'անգամ կրկնեցի, որպէս զի երբ ուրիշ տեղ մը կարդամ այն բառերը, շուտով միտքս բերեմ անոնց նշանակութիւնը:



Լեռնադաշտ

ԴԱՍ ԺԳ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Լեռնադաշտ բաելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Լեռներ կտն , որոնց գագաթը գաշտե մը նման հարթ և տափարակ է , անոնց լեռնադաշտ կըսուի :

Հ. Ջրէջք բաելով ի՞նչ կ'իման անք :

Պ. Լեռան մը երկու կողմերը , որոնցմէ ջուրը վար կ'իջնէ :

Հ. Բլուրներն ալ ջրէջքներ կ'ունենան :

Պ. Ոչ թէ միայն բլուրները այլ նաեւ տուներն

անդամ կ'ունենան ջրէջքներ իրենց տանիքին վրայ նաեւ ամէն զառի վայրի ջրէջք բառը կրնանք գործածել , որովհետեւ եթէ անձրեւ զայ ջուրը զառի վայրէն վար կ'իջնէ :

Հ. Երկրաշարժն ի՞նչ է :

Պ. Երկրաշարժ կամ գետնաշարժ ըսելով կեմանանք երկրիս մէկ մասին գողդղալը :

Հ. Երկրաշարժք ո՞ւր կըպատահին աւելի :

Պ. Երկրաշարժք սովորաբար հրաբուխ եղած տեղերու մօտ կըպատահին , որ երբեմն շատ հեռու տեղեր ալ կ'աղդէ :

ԴԱՍ ԺԳ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Նոյն օրը կէս օրին այդ գիւղին ալ պիտի մեկնէինք , եթէ գժրաղդութիւն մը չը պատահեր , թէպէտ փոքրիկ բան մ'էր , բայց գոնէ մէկ ու կէս օր աւելի մնալու ստիպուեցանք այն գիւղին մէջ . թէկ ամառուան մէջ էր , սակայն նոյն գիւղին օդը պաղէր ուրկէ վասառելով հիւանդացայ , հիւանդութիւնը , ինչպէս որ բաի , մէկ ու կէս օր տեւեց , բայց բուական երկար թուեցաւ . այն ատեն հայրս ըսաւինձ թէ ամեն երկրի օդ միւնոյն տաքութիւնը կամ պաղութիւնը չտանենար , այլ երարմէ աարբեր կ'ըլլան , ասոր կ'ըսուի կղիեցի տարբերութիւն , ահա այս երկրի կիման քիչ մը ցուրտ ըլլալուն համար քեզի հի-

ւանդութիւն պատճառեց , որովհետեւ դու բարեխառն կլիմայի տակ վարժուած լինելով՝ առաջին անգամ քիչ մը ցուրտէն վնասուեցար , սակայն երբոր դու ալ ինձ նման վարժուիս ճամբորդելու , այլեւս դիւրութեամբ չես հիւանդանար , այն ատեն կլիմայ բառ մ'ալ սովորեցայ հանդերձ իւրնշանակութեամբ և թէ մասսամբ դոհ եղայ հիւանդանալուս որ պատճառ եղաւ ինձ սոյն բառը սովորեցնելու :



Երկրագուն

ԴԱՍ ԺԶ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. կլիմայ ըսելով ի՞նչ կ'իմանանք :
Պ. կլիմայ ըսելով կ'իմանանք օդին որպիսութիւնը :

Հ. Օդը երկրիս այլևայլ մասսաց վրայ միեւնոյն ազգեցութիւնը չունի :

Պ. Ոչ , ինչու որ երկիրներ կան որոնց օդը խիստ տաք է , երկիրներ կան որոնց օդը խոնաւ է , վերջապէս երկիրներ ալ կան . որոնց օդը բարեխառն է , ահա ասոնց կ'ըսեն կլիմայի տարբերութիւն :

Հ. Քանի տեսակ կլիմայ կայ :

Պ. Գլխաւորաբար երեք տեսակ կլիմայ կայ , Ա. բարեխառն կլիմայ որ մարդկանց համար ամենէն օդտակարն է . Բ. տաք կամ այրեցեալ կլիմայ . Գ. պաղ կամ սառուցեալ կլիմայ :

Հ. Բարեխառն կլիմայ ըսելով ի՞նչ կ'իմանանք :


Պ. Բարեխառն կլիմայ ըսելով կ'իմանանք , օդին այն ազգեցութիւնը որ , ոչ պաղ է և ոչ տաք , ոչ խոնաւ է և ոչ ալ երաշտ :

ԴԱՍ ԺԷ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Հինգշաբթի առաւօտոն երբ աղէկցած էի , կառք մը նստելով հեռացանք այն դիւզէն , որ զիս քիչ մը վախցուցած էր , բայց ճամբան նոր բան մը չպատահեցաւ միայն թէ չհերկուած և քիչ մը քարտ դաշտի մը վրայէն անցած ատեննիս , հայրս ինքնին , — կարծես թէ այս տեղն ալ անապատ մ'է . — ըստ . վերջը թերեւս զղաց հայրս այդ բառը արտասանելուն վրայ որովհետեւ բաւական յոգնեցու

ցի զինքը անապատ ի՞նչ ըլլալը բացատրել տալու համար . աղաս ըսաւ . — երկրիս վրայ անանկ տեղեր կան որ ընդարձակ դաշտերու կը նմանին , բայց գետինները քարոտ և աւազոտ են անանկ որ վրան ոչ ծառեր կը բումնին և ոչ ալ ուրիշ որևիցէ բոյսեր , այս տեսակ տեղեր տաք երկիրներու մէջ կը գտնըւին և անապատ կը կոչուին , և եթէ պատահի որ անապատի մը մէջ դալարագեղ և ջրոտ տեղ մը գըտնուի ովանիս կ'ըսուի այն տեղին . անապատի մը հողը բերրի չըլլար , այդ պատճառաւ էր որ քիչ մը առաջ այս տեղին անապատի կը նմանի , ըսի , որովհետեւ չե՞ս տեսներ այս դաշտը քիչ մը քարոտ և աւազոտ է : — Այս բացարութեան չնորհակալ ըլլալ , անմիջապէս բերրի բառին ինչ նշանակութիւն ունենալը հարցուցի որ քիչ մ'առաջ դարձեալ արտասանած էր . այն ալ սապէս բացատրեց որևիցէ գեանի մը վրայ երբոր բան մը կը ցանես և կը բունի բերրի կ'ըսուի , իսկ այն տեղերը որ բոյսեր յառաջ չեն բերեր անընք կ'ըսուին : — Այս բացատրութեան վրայ կրկին չնորհակալ ըլլալով ձայնս կտրեցի և հանդիսատ նստայ :



Անապատ

ԴԱՍ ԺԲ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Անապատ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Անապատ ըսելով կ'իմանանք անանկ ընդարձակ գետին մը որուն վրայ ոչ ծառեր կ'աճին և ոչ ալ բոյսեր , ինչու որ հողը բերրի չէ աւազով ու քարերով ծածկուած է :

Հ. Անապատները ո՞ւր կը գտնուին :

Պ. Շատ տաք երկիրներու մէջ :

Հ. Եթէ անապատի մը վրայ դալարագեղ և ջբ-
րոտ տեղ մը գտնուի ի՞նչ կ'ըսուի :

Պ. Անապատներու մէջ գտնուած այդ տեսակ
տեղերուն Ովասիս կ'ըսուի :

Հ. Բերրի ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Բերրի ըսելով կ'իմանանք այն հողը որուն
վրայ ինչ որ սերմանես կամ անկես յառաջ կուգայ :

Հ. Անրեր ի՞նչ ըսելէ :


Պ. Անրեր ըսելով կ'իմանանք հող մը որուն վր-
րայ երկրագործին աշխատութիւնը ապարդիւն կը
մնայ :

ԴԱՍ ԺԹ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Նոյն օրը ժամը վեցը քառորդ անցած՝ կառ-
քերնիս կեցաւ ամենափոքրիկ բլրոյ մը ստորոտը .
կառքէն վար իջանք և սկսանք հետիոտն բլրակէն
վեր ենել, երբոր անոր վրայ ելանք, ա՛հ, պահ մը
ապշած. մնացի, ինչու որ ուշադրութիւնու գրաւեց
բոլորովին նոր բան մը, նոր կ'ըսեմ, վասնզի ես տա-
կաւին տեսած չէի, է՛հ, չես քալեր, ըստ հայրս,
— սա ալ վազուն ջուր մ'է ինչպէս որ կը տեսնես
և որուն գետ կ'ըսեն. հիմա ասոր վրայէն պիտի ճամ-
բորդենք նաւով և երեք ժամէն վերջը պիտի տես-
նես որ աւելի ընդարձակ ջուրի մը վրայ պիտի ել-
նենք. — առանց բան մը կարենալ ըսելու հօրս հե-
տեւեցայ որ հոն կեցած նաւերէն մէկուն մէջը մը .

տաւ, բայց այս անգամ նաւուն մէջ մինակ չէինք,
ուրիշ մարդիկներ ալ կային որոնք մեզի նման ճամ-
բորդներ էին. քառորդ մը վերջը նաւը ելաւ և գե-
տին վազած կողմը սկսաւ յառաջանալ. ան ատեն
հայրս առանց իմ հարցմանս սպասելու, գետի մը ինչ
ըլլալը սկսաւ բացատրել ինձ այսպէս. — երկրիս
վրայ տեղացած յորդառատ անձրեւներուն, հեղեղ-
ներուն և առուներուն, ջուրերը միանալով իրենց
համար ահագին ճամբայ մը կը բանան և վագելով
կ'երթան ծովը կը թափին. ահա այս վազուն ջուրին
կ'ըսեն գետ. գետերուն ջուրը անուշ կ'ըլլայ և մէջը
ընտիր ձուկեր կ'ապրին. պղտիկ գետեր, ալ կան որ
կուգան մեծ գետերուն մէջը կը թափին և կը կոչ-
ուին գետակ. գետերուն մէջ յիշուելու արժանի են
նաեւ ջրվիժք. — ի՞նչ, ջրվէժն ի՞նչ է, հարցուցի հօ-
ըլը, զաւակս ըստաւ. — երբեմն գետերը հարիւր,
երկու հարիւր, և մինչեւ երեք հարիւրի մօտ մեթք
բարձրութիւն ունեցող տեղերէ վաը կը թափին այս-
պէս այդ վար թափած ջուրերը կը կոչուին ջրվիժք
կամ ուհանք. քիչ մը վերջը նաւը արդէն հօրս ը-
սած տեղը հասած էր. այս տեղը գետն ընդարձակ
ջուրի մը հետ կը միանար, ջուր մը՝ որուն վրայէն եր-
կինքէն ուրիշ բան մը տեսնելը անկարելի էր. հոն
քիչ մը սպասել հարկ եղաւ ուրիշ մեծ նաւու մը,
որ գար զմեզ պիտի առնէր. ահա՛ ըստ հայրս, —
այս տեղին ալ գետաբերան կ'ըսեն. ինչու որ ինչպէս որ
կը տեսնես, գետին ջուրերուն ծովը թափած տեղն է.
իսկ գետակի մը գետին հետ միացած տեղին ալ խառ-
նորդ գետոյ կ'ըսեն — :



Զրովիտ

ԴԱՍ ԼԱ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Գետ ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Գետ ըսելով կ'իմանաք ցամաքին վրայ գըա-
նուած այն ահագին վազուն և անոյշ ջուրերը , որոնք
իրենց համար լայն և խոր ճամբար մը բանալով դէպի
ծովը կ'երթան կը թափին :

Հ. Գետի մը ծովը թափած տեղին ի՞նչ կ'ըսուի :

Պ. Գետի մը ծովը թափած տեղին գետաբերան
կ'ըսեն :

Հ. Գետ մը եթէ նեղ և նուազ խոր ըլլայ ի՞նչ
կ'ըսուի :

Պ. Գետակ կ'ըսուի , որ երթալով ուրիշ մեծ գե-
տի մը հետ կը խառնուի :

Հ. Գետակի մը գետին հետ լսառնուած տեղին
ի՞նչ կ'ըսեն :

Պ. Խառնուրդ գետոյ :

Հ. Գետոց ջուրերը ուրկէ կը հաւաքուին :

Պ. Գետոց ջուրերը կը հաւաքուին հեղեղներէ
յորդառատ անձրեւներէ , լեռներէն իջած ջուրերէն:

Հ. Գետերը մարդոց օգուտ ունի՞ն :

Պ. Տեղեր կան որ եթէ գետեր չըլլային մար-
դիկ շատ նեղութիւն պիտի կրէին , թէ ջուրի , թէ
ուտելիքի և թէ ճամբորդութեան մասին , որովհե-
տեւ շատ երկիրներ մարդիկ անոր ջուրը կը խմեն
անկէ ելած պատուական ձուկներով կը մանին . Եւ
անոր միջոցաւ ուրիշ երկիրներ ճամբորդութիւն կը-
նեն՝ անոր վրայ նաւեր , շոգենաւներ բանեցնելով ,
առանց որոյ ասոնց ամէնը շատ դժուար պիտի ըլլար :

Հ. Գետերուն մէջ յիշուելու արժանի ի՞նչ կայ :

Պ. Գետոց մէջ յիշուելու արժանի են ջրվէժք
կամ սահանք :

Հ. Ջրվէժք կամ սահանք ըսելով ի՞նչ կ'իմա-
նանք :

Պ. Ջրվէժք կամ սահանք ըսելով կ'իմանանք գե-
տոց այն ջուրերը որ բարձր տեղերէ վար կը թափին :

ԴԱՍ ԻԱ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

է՛հ , տղաքներ , ժամը ծիշդ տասնին սպասած
մեծ նաւերնիս եկաւ ուր անմիջապէս անցանք . սա-
կայն այս նաւը միւսներուն չէր նմաներ , անիւներ
ունէր որ զարմանալի արագութեամբ կը դառնային
նաւը յառաջ տանելու համար . երբեմն երբեմն կը
սուլէր հաստ և անախորժ ձայնով մը . ծխան մ'ու-
նէր որ առատ ծուխ դուրս կուտար , անանկ որ ա-
րեգակին լոյսը կը խափանէր նաւուն վրայէն , վեր-
ջապէս ինձ համար բոլորովին նոր ձեւով բան մ'էր .
հայրս իմացուց որ երեք օր ատոր մէջը պիտի կե-
նայինքն մեր նախկին տունը վերադառնալու համար,
այսինքն մօրս քովը . ասիկա գէշ բան չէր ինձ հա-
մար . ինչու որ կրնար ըլլալ թէ նոր բաներ տես-
նէի և նոր բաներ սովորէի , ինչպէս որ ալ եղաւ ,
սակայն երեք օր ինչ կերպով պիտի ապրէինք այդ
տեղ այս բանը հօրս հարցուցի , — տղաս , ըստաւ ,
այս մասնաւորապէս ծովային ճամբորդութեանց հա-
մար շինուած մեծ շոգենաւ մ'է , ասոր մէջ ամէն
բան կը գտնուի . տակաւին չկրցիր հասկնալ թէ երկ-
րիս վրայ երկու տեսակ ճամբորդութիւն կրնայ ըլ-
լալ՝ ծովային և ցամաքային , անոր համար գիտուն
մարդիկ ասոնց վերաբերեալ ամէն պէտքերը շինած
և հոգացած են . — այն ատեն հասկցայ թէ մեր շո-
գենաւին մէջ ամէն բան կը ծախուէր , կաթէն սկս-
եալ բոլոր ուտելիքները , ինչու որ մի քանի հատ
այծեր ալ տեսայ :

ԴԱՍ ԻԲ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Ճամբորդութիւն մը քանի տեսակ կ'ըլլայ :
Պ. երկու տեսակ , ծովային և ցամաքային :
Հ. Ծովային ճամբորդութիւն մը ի՞նչ միջոցով
կ'ըլլայ :

Պ. երբոր մօտ տեղեր երթալ հարկ ըլլայ , նա-
ւակով կամ մակոյկով , իսկ հեռու տեղերու հա-
մար շոգենաւով կամ առագասաանաւով :

Հ. Ոսնցմէ ամենէն յարգին և անվտանգը ո՞րն է:
Պ. Շոգենաւը , որ արագընթաց ալ է :

ԴԱՍ ԻԳ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Ուրբաթ առաւօտուն հեռուէն ցամաք մը տե-
սանք որ ծովուն մէջէն դէպի վեր բարձրացած էր .
երբոր քիչ մը մօտեցանք տեսայ որ վրան տուներ
ալ կային . սկսայ ուշադրութեամբ դիտել և հար-
ցուցի ես ինձ թէ ի՞նչ է արդեօք այս լեռնանման
հողակոյտը որուն չորս կողմը ջուր է . հօրս ալ չկր-
ցի հարցնելու , որովհետեւ գլուխը վար դրած էր
քիչ մը հանգչելու համար , այսպէս շոգենաւին կո-
ղերէն մէկուն առջեւ կեցած երբ յարմար առթի
մը կ'սպասէի , յանկարծ ջուրին մէջը ձուկեր տեսայ
որ ջուրին մէջէն վեր վեր նետուելով իրարու ետեւէ
սրարշաւ կ'ընթանային . ասոնցմէ մի քանին ալ մեր
շոքենաւին քովէն երթալով կարծես շուտ քալելու

մասին անոր հետ կը մրցէին . գեղեցիկ տեսարան մ' էր սա որ գրեթէ մէկ ժամու չափ իմ ուշադրութիւնս գրաւեց . այլ սակայն երթալով ջուրին փըրփիլ տեսնելով վախէս կեցած տեղէս հեռացայ և . հօրս քովը գացի , հայրս ալ շոգենաւին երերալէն արթնցաւ և տեսնելով երկրիս վրայ ծածկուած ամպերը — ա՛ , ծովը պիտի ալեկոծի , — ըսաւ . իսկ կերեւա թէ մեր նաւապետը սա բանը առաջուց գուշակած էր , վասնզի ճամբան փոխելով շոգենաւը գրեթէ կէս մը մօտեցուցած էր այն հողակոյտին որ պահ մը առաջ տեսած էի : Քիչ մը վերջը մեր շոգենաւը արդէն կեցած էր այդ հողակոյտին մէջը մտած բաւական բնդարձակ բայց հանդարտ ջուրի մը վրայ . շոգենաւին մարդիկը ամէնքն ալ այդ հողակոյտին վրայ ելան մակոյկով , ինչպէս նաեւ մենք . հն սրճարան մը մտնելով եկած սաստիկ անձրեւէն պատսպարուեցանք . այն ատեն հայրս ըսաւ ինձ թէ կղզայ մը վրայ կը գտնուէինք :



Կղզի

ԴԱՍ ԻՒ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Կղզի ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Կղզի ըսելով կ'իմանանք լեռնանման հողակոյտ մը որուն բոլորտիքը ջուրով պատած է . այսինքն ծովուն մէջէն դէպի վեր բարձրացած երկիր մը :

Հ. Կղզի մը ի՞նչպէս կընայ ըլլալ :

Պ. Կղզի մը կընայ մեծ կամ պատիկ ըլլալ . կըղզիներ կան որ շատ մեծ են և երկրի մը կը նմանին :

Հ. Կղզեաց օդը ի՞նչպէս կըլլայ :


Պ. Կղզեաց օդը մաքուր և առողջարար կըլլայ :

ԴԱՍ ԻԵ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Տղաքներ , եթէ ձեզի բան մը ըսեմ կը հաւատաք , ճիշդ եօթն օր այդ կղզոյն մէջը մնացինք շարունակ օդին գէշ փշելուն պատճառաւու , այլ սակայն մի կարծէք որ այդչափ օրուան մէջ բան չըսորվեցայ , բաւական բան սորվեցայ . զորս ձեզի պիտի պատմեմ . շաբաթ օրը թէեւ անձրեւ կուգար , բայց ես զայն բանի տեղ չդնելով , առի հորս հովանոցը և ջուրէն քիչ մը հեռու բարձր տեղւոյ մը վրայ կեցայ լաւ կերպով չորս կողմն դիտելու համար ա՛հ , ի՞նչ սարսափելի ջուր , ի՞նչ անհուն տարածութիւն , ոչ գետի կը նմանէր և ոչ ալ տեսած լճիս . պահ մը ինձ այնպէս թուեցաւ թէ բոլոր աշխարհ ջուրով ծածկուած է բացի այն կղզիէն . վրիրադեղ ալիքներ հետզհետէ իրարու վրայ կը բարձրանային և կարծես իրենց համար որս մը կը փնտուէին լա-

փելու, կամ թէ իրարու հետ կը մաքառէին . վերջապէս մարմնոյս վրայ սարսուռ մը զդացի տեսնելով այն ահագին ջրոյ տարածութիւնը՝ որուն վրայէն երկինքէն զատ բան մը չէր տեսնուէր . տեսութիւնս ընդարձակեցի դէպի հեռուն բայց ի դուր, այն օրը որ լիճը տեսայ զարմացայ, խոկ այսօք՝ դողացի, ուստի իջնելու կեցած տեղէս գացի հօրս հարցնել թէ ի՞նչ կըսեն այդ ջուրին . ծով, պատասխանեց, — խեղճ տղայ, ինչ տեսար դու տակաւին ըստ հայրըս, — կան ծովեր որ եթէ տմիսներով վրան ճանապարհորդէնք երկինքէն ուրիշ բան մը չենք տեսներ և որոնց ովկիանոս անունը կուտան, սակայն ասոր հակառակ կան ծովեր ալ որ շատ մը իրարու մօտ մօտ կղզիներով ծածկուած են, այն տեսակ ծովերուն ալ արշիպեղագոս անունը կուտան: — Ծաքըներ, ալ դուք ինքնին մասածեցէք թէ որչափ դոհ եղայ հօրըս այս տուած պատասխանին վրայ:



Ծով

ԴԱՍ ԻԶ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Ծով ըսելով ի՞նչ կիմանանք :

Պ. Ծով ըսելով կիմանանք ահագին ջրոյ մը տարածութիւն որուն վրայէն մարդիկ շատ գիւբութեամբ կը ճանապարհորդէն իրենց նոր մէկ գիւտովը, այսինքն շոգենաւով կամ նաւերով:

Հ. Ծով մը ի՞նչպէս կրնայ ըլլալ:

Պ. Ծով մը շատ մեծ ալ կրնայ ըլլալ, բայց այն ատեն Ովկիանոս անունը կուտան:

Հ. Ծովու ջուրը և վրան գտնուած օդը ի՞նչպէս է :

Պ. Ծովու ջուրը աղի է . խոկ վրան գտնուած օդը շատ առողջարար:

Հ. Մարդիկ ծովերէն ուրիշ կերպով ալ կ'օդտի՞ն:

Պ. Այս', ամեն ժամանակ . նախ անկէ ձուկ կ'որսան . որ մենք շատ ատեն կ'ուտեմք զայն, ինչպէս նաեւ ոստրէ և խեցի, տեսակ տեսակ քարեր, ըսպունդ, մարդարիտ և բուսար ալ կը հանեն ծովէն որք բաւական ոստակ կ'արժէն:

Հ. Արշիպեղագոս ըսելով ի՞նչ կիմանանք :


Պ. Արշիպեղագոս ըսելով կիմանանք այն ծովը, որ իրարու մօտ մօտ կղզիներով ծածկուած է :

ԴԱՍ ԻՔ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Նոյն օրը կէս օրուան ճաշէն ետքը երր քիչ

մը անձրեւը կտրած էր, հօրս հետ կղզւոյն բոլոր-
տիքը փոքրիկ պտոյտ մ'ընելու ելանք . կղզւոյն մէկ
կաղմը դէպի ծովը երկնցած երկայն հողի մաս մը
կար, որուն համար հայրս ըստ թէ հրուանդան մ'էր
գացինք անոր վրայ ելանք որպէսզի լաւ կերպով
դիտեմ զայն . այն ատեն հօրս հարցուցի թէ արդ-
եօք մինակ կղզիները հրուանդան կունենան . —
ոչ, պատառխանեց, ո՛ և է ցամաքի մը մէկ մասը որ
որ այսպէս դէպի ծովը երկնցած է, անոր հրուան-
դան կամ գլուխ կ'ըսուի և թէ այդ հրուանդանը
եթէ շատ տափարակ և նեղ ըլլայ նեղու կ'ըսուի . —
հոն ծովուն մէջ քիչ մը աւելի հեռուն տեսայ
ապառաժ քար մը որ դէպի վեր ցցուած էր,
դարձեալ հօրս հարցուցի թէ արդեօք ո՞վ դրած
էր այն քարը ծովուն մէջ, այս հարցմանս վրայ հայ-
րը խնդառվ մը պատասխանեց, — այն քարը որ կը
տեսնես ոչ ոք դրած է հոն այլ ինքնին ծովուն մէ-
ջէն ելած է, որուն խարակ կ'ըսեն եթէ ատոր նման
շատ քարեր ըլլային քովէ քով, այն ատեն խռովք պի-
տի ըսէինք . — առ այս շատ ուրախ եղայ որ շա-
րունակ նոր բաներու կը համդիպէի . ահ, ըսի ինք-
նին, որչափ աղէկէ բան սորվիկը, կարծես թէ գի-
տութիւն չունեցող մարդ մը անասնոց կը նմանի :



Հրուանդան

ԴԱՍ ԻԼ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Հրուանդան կամ գլուխ ըսելով ի՞նչ կ'իմա-
նանք :

Պ. Ցամաքի մը այն մասն որ դէպի ծովը եր-
կնցած և բարձր է, հրուանդան կամ գլուխ կ'ըսուի :

Հ. Հրուանդան մը ի՞նչպէս կրնայ ըլլալ :

Պ. Կրնայ շատ ցած և նեղ ալ ըլլալ, բայց այն
ատեն լեզու կ'ըսուի :

Հ. Խարակն ի՞նչ է :


Պ. Խարակ կ'ըսուի ծովին մէջ ջուրին երեսին
մօտ կամ երեսէն վեր բարձրացած քար մը :

Հ. Եթէ այսպիսի քարեր իրարու մօտ կամ քո-
վէ քով շատ են խռովք կը կոչուին ուրիէ նաւերը ա-
ռանց խրելու չեն կինար անցնիլ :

ԴԱՍ ԻԹ.

Ա. ՄՈ.Ս ՊԱՏՄԱԿԱՆ

Հետեւեալ ուրբաթ առաւօտուն որ օդը բաց
էր, ամենքնիս ալ իջանք ջուրին մօտ որպէսզի մա-
կոյկ նստելով շոգենաւ երթանք. շոգենաւը սուլել
ոկսած էր, ուստի աճապարել հարկ եղաւ. երբոր
մակոյկը նստանք, շոգենաւին կեցած տեղը ուշադ-
րութիւնս գրաւեց. որովհետեւ ինչպէս որ առաջուց
ըսի, ջուրը գէպի ցամաք երկնցած էր, այնպէս որ
ջուրին երեք կողմը ցամաքով պատած էր. այս մա-
սին թէեւ բացատրութիւն պիտի ուղէի հօրմէս բայց
ժամանակ չըլլալով քիչ մը վերջի թողուցի: Տղաք-
ներ, ձեր մէջէն թերեւս ցամաք բառը չհասկցողներ
ըլլան, ինչպէս որ ես հօրս չհարցուցած չէի հասկը-
նար. ցամաք ըսելով պէտք էք իմանալ երկրի այն
մասը որուն վրայ ջուր չկայ: Ինչեւիցէ մակոյկը
մօտեցաւ շոգենաւին ուրիէ անմիջապէս հռն ցատ-
կեցինք. հինգ վայրկեան վերջը հնորէն սրարշաւ-
ընթանալ ոկսած էինք ծովուն վրայէն, ուստի կա-
մացուկ մը հօրս մօտենալով ըսի. հայրին, շոգե-
նաւին կեցած տեղը ուրիշ ձեւ մ'ունէր, ի՞նչ կ'ը-
սեն այն տեղին. — ծոց կ'ըսեն, — ըսաւ, այս բառն
ալ միտքս պահեցի որպէսզի եթէ ուրիշ տեղ մը
կարդամ, հասկնամ թէ երեք կողմը ցամաքով պա-
տած ջուր մ'է. այսինքն ծովուն այն մասը որ գէպի
ցամաք երկնցած է:



Ծոց
ԴԱՍ Լ.

Բ. ՄՈ.Ս ՀԱՐՑՈԿԱՆ

Հ. Ծոց ըսելով ի՞նչ կ'իմանանք:

Պ. Ծոց ըսելով կ'իմանանք ծովուն այն մասը որ
գէպի ցամաք երկնցած է, այսինքն ջուր մը որուն ե-
րեք կողմը ցամաքով պատած է:

Հ. Ծոց մը եթէ նեղ կամ քիչ մը պղտիկ ըլլայ
ի՞նչ կ'ըսուի:

Պ. Ծոց մը եթէ նեղ և պղտիկ ըլլայ խորշ կ'ըս-
ուի:

Հ. Ցամաք ըսելով ի՞նչ կ'իմանանք:

Պ. Ցամաք ըսելով կ'իմանանք երկրիս այն մա-
սը որուն վրայ ջուր չկայ:

Հ. Երկրիս վրայ գանուած ցամաքը շատ է թէ
ջուրը:

Պ. Եթէ երկիրս չորս հաւասար մասերու բաժ-
նենք, մէկ մասը ցամաք է իսկ մեացեալ երեք մա-
սը ջուր:

Հ. Մարդիկ ուրկէ աւելի կ'օդտին , ցամաքէ՞ն թէ ջուրէն :

Պ. Երկուքէն ալ միանդամայն :

ԴԱՍ ԼԱ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Այսպէս ուրբաթք , շաբաթը անցուցինք առանց որեւէ նոր բան մը տեսնելու . կիւրակէ առաւօտուն կանուխ նշմարեցինք ցամաքը . շսդենաւնիս ուրիշ երկիր մ'ալ պիտի հանդիպէր , ինչպէս որ երկու ժամ վերջը այն երկիրը որոշ տեսանք . երկրին ձեւը բաւական ուշագրութեան արժանի էր . ուստի շսդենաւին մէջը բարձր տեղ մը ելայ աղէկ մը դիտելու համար . ցամաքէն բաւական հեռու ցամաք մ'ալ կար , երբոր քիչ մը յառաջացանք , տեսայ որ ծովուն մէջ գտնուած ցամաքին մէկ մասը միւսին հետ կցուած էր նեղ ճամբով մը , ինչպէս որ մարդուս գըլուսը իւր մարմնոյն հետ կցուած է վիզով մը . ինչ եւ իցէ շսդենաւնիս գնաց կեցաւ այդ ցամաքին մօտ , ուրիշ բաւական մարդ եկան մակոյկով , այն ատեն հօրս քովը երթալ ուզեցի նոյն տեղին վրայ ծանօթութիւն առնելու համար , սակայն հոն նստող երկու հոգւոյ խօսակցութիւնը ուշագրութիւնս գրաւեց , ուստի քիչ մը մօտենալով կեցայ առանց իրենցմէ տեսնուելու . երկուքն ալ այն երկրին վրայ կը խօսէին , որուն առջեւ շողենաւը կեցած էր . մէկը միւսին ըստաւ , — ի՞նչ գեղեցիկ թերակղզի մ'է սա . ըն-

կերը պատասխանեց , — ինձ համար արժէք չունի , որովհետեւ այն ատեն տղէկ կ'ըլլայ երբ այն նեղ ճամբան որ երկու ցամաքներ իրար միացուցած է , կտրուի . — ա՛ , ըստ առաջինը . — աղէկ մոտեցիք , եթէ այն պարանոցը կտրեն . այն ատեն ընտիր ճամբայ մը կը բացուի շոգենաւներուն համար և թէ այն քաղաքը աւելի կը ծաղկի վաճառականութեամբ . սակա՞ն շատ ծախքի կարօտ է . — է՛հ , ըսի ինքնին , ըսել է թէ այս ծովուն մէջը գտնուած հողակոյտին , որ կզգույ մը նմանութիւն ունէր , թերակղզի կ'ըսեն , և այն նեղ ճամբուն , որ երկու ցամաքներ իրարու հետ կապած էր , պարանոց . յեայ հօրս քովը գացի նստեցայ լուելեայն շնորհակալ ըլլալու այդ մարդոց . որք իմ հետաքրքրութիւնս յագեցուցին և թէ հարկ չձգեցին դարձեալ հօրս ձանձրութիւն տալու :



Թերակղզի

ԴԱՍ ԼԲ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Թերակղզի ըսելով ի՞նչ կ'իմանաք :

Պ. Թերակղզի ըսելով կիմանանք այն ցամաքը
որուն երեք կողմը ջուրը պատաժ է, և միմիայն
մէկ կողմէ ուրիշ ցամաքի մը հետ կցուած է :

Հ. Պարանոց ըսելով ի՞նչ կիմանանք :

Պ. Պարանոց ըսելով կիմանանք այն հողէ կա-
պը, որ թերակղզին ցամաքին հետ միացուցած է :

Հ. Պարանոց մը ի՞նչպէս կրնայ ըլլալ :


Պ. Պարանոց մը կրնայ շատ լայն ալ ըլլալ, իսկ
այն ատեն թերակղզին՝ ցամաքիդի կը կոչուի :

ԴԱՍ ՀԴ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄՈԿԱՆ

Ժամէ մը վերջը արդէն շոգենաւը ճամբայ ե-
լած էր. նո՞ն օրը պիտի հանեինք մեր տեղը, վեր-
ջին ծայր ուրախ էի որ իմ պատիկ եղբայրներուս և
քրոջս շատ բան պիտի կարենայի պատմել, որովհե-
տեւ ինձ այնպէս թուեցաւ թէ ալ բան մը մնացած
չէր որ սովորած կամ տեսած չըլլայի, այս մտածու-
մով ինքնին սկսած էի մտքիս մէջը կարդի դնել
տեսածներս և սովորածներս, որպէսզի հետզետէ կար-
դաւ կարենամ պատմել. բոլորտիքնիս քաղաքներ և
կղզիներ կը տեսնուէին, ինչպէս նաեւ ծովուն վրայ նա-
ւեր, շոգենաւներ : Երթալով սկսած էինք մօտենալ
մեր երկրին. չնշած օղերնիս, կարծես թէ ալ մեզի
համար օտար չէր. ա՞հ, ինչ ցնծութիւն, ի՞նչ ուրա-
խութիւն ինձ համար. հայրս ճաշելու կանչած էր,
բայց ինդութենէս չկարողացայ ճաշել. շարունակ կը

ինդայի, կը ցատկէի, անանկ որ լեզով պատմեն
անկարելի է. մէյ մ'ալ յանկարծ ի՞նչ տեսնեմ եր-
կու կողմն նայեցայ որ ահագին հողակոյտեր կային
երարմէ քիչ հեռու մէջտեղերնին նեղ, ճամբայ մը .
ուրկէ անձնիլ ստիպուած էր մեր շոգենաւը, և այս
ճամբուն ջուրը կարծես գետի ջուրի նման արագ արագ
վաղելով կ'երթար, ի՞նչ է այս հարցուցի հօրս զար-
մացմամբ գետի մը մէջ կը դտնուինք ի՞նչ է, — ո՛չ,
— պատասխանեց հայրս — Անդուց է մը կ'անցնինք և
այս վազուն ջուրը ծովու հոսանք մ'է. ահա, այսպէս
երկու ցամաքներու մէջ տեղ գտնուող ջուրի մը նե-
ղուց կ'ըսեն, այսինքն այն ջուրին որ երկու ծովեր
երարու կը կապէ նեղ անցքով մը, և եթէ այս նե-
ղուցը քիչ մը լայն ըլլար այն ատեն ծրանքը պիտի ը-
սէինք. — Այն ատեն հասկցայ որ իմ տեսածներս և
սովորածներս տակաւին շատ պակաս են եղեր, ուստի
այն վայրկեանէն սկսայ որ ըստ օրէ նոր բաներ սով-
որելու հետամուտ ըլլալ, որպէսզի կարենամ ամբող-
ջացունել արդէն սովորածներս :



ԴԱՍ ՀԻ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Նեղուց ըստլով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Նեղուց բաելով կ'իմանանք այն ջրոյ անցքը .

որ երկու ծովեր իրարու հետ կը կապէ :

Հ. Նեղուց մը ի՞նչպէս կրնայ ըլլալ :

Պ. Նեղուց մը կրնայ աւելի լայն և ընդարձակ
աւ ըստաւ . բայց այն ատեն ջրանցք կ'ըսուի :

Հ. Ծովու հոսանք ըսելով ի՞նչ կ'իմանանք :

Պ. Ծովու հոսանք ըսելով կիմանանք ծովուն մէջ
գտնուած այն վազուն ջուրերը որք մեծամեծ գետե-
րուն նման կը վազեն այս ինչ կամ այն ինչ կողմ . և
շատ ատեն նաւերուն կ'օգնեն արագ երթալու հա-
մար , եթէ անոնց ճամբան միենդին ուղղութեամբ է:

Հ. Կրնայ պատահիլ որ երկու դէմ առ դէմ
հոսանք ըլլան միևնոյն ծովու մէջ :

Պ. Այսուհետեւ կան հոսանք որ իրարու հակառակ ուղղութեամբ կերթան , և երբ երկու հոսանք հա- կառակ ուղղութեամբ իրարու հանդիպին , կը կազ- մեն ամենամեծ և սոսկալի շրջան մը , որուն կ'ըսեն պտոյտ . պտոյտք շատ վտանգաւոր ե՞ն նաև երու հա- մար :

Հ. Հոսանք օդտակար են :

Պ. Հոսանք ոչ միայն օգտակար են նաւարկութեան այլև շատ երկիրներու օդ-ը կը բարեփոխեն :

ԴԱՍ ՀԵ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Կէս օրը երկու ժամ անցած էր երբոր շողենա .
ւը իր տեղը հասնելով կեցաւ , շուտով մը մակոյկներ
խռնեցան մեր շոգենաւին բոլորտիքը , հայրս ասոնց-
մէ մին բռնեց , և երկուքնիս մէջը իջանք . քիչ մը
վերջը մակոյկը ծովեղերքի մը մօտենալով զմեղ հոն
հանեց : Ծովեղերք ըսած տեղըս հարկաւ կրցիք
հասկնալ տղաքներ , թէ ցամաքը ծովուն կցուած
տեղին կ'ըսեն , թէև այս ալ չգիտէի , բայց հայրս
սովորեցուց ինձ երբոր կղղիէն շոգենաւ նստանք , և
որուն վրայ այս ատեն խօսելու մոռցայ . սակայն մի
կարծէք թէ միայն ծովը եղերք կունենայ , այլ ա-
մեն ջուրեր եղերք կ'ունենան ինչպէս լիճը , գե-
տը , որոնց եղերքին լնեցերք , գնտեցերք կ'ըսեն . բայց
գետի մը այն դին որ ջուրին հոսանաց հետ իջնողի
մը աջ կողմը կ'իյնայ աջակողմեան եզերը կ'ըսուի , իսկ
ձախ կողմինը ձախակաղման եզեր :



Ծովեղերք մը

ԴԱՍ ԼԶ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

- Հ. Եղերք ըսելով ի՞նչ կ'իմանաս :
- Պ. Եղերք ըսելով կ'իմանամ որեւէ ցամաքի մը
ջուրին կցուած տեղը :
- Ա. Ամեն ջուրեր եղերք կ'ունենան :
- Պ. Այո՛ , ամեն ջուրեր եղերք կ'ունենան ինչ-
պէս , գետը , լիճը , ծովը :
- Հ. Ասոնց ամենուն մէկ անուն կ'ուտան :
- Պ. Ո՛չ , ծովին եղերքին՝ ծովեղերք կ'ըսեն . լճին
եղերքին՝ լճեցերք , և գետին եղերքին՝ գետեցերք :
- Հ. Գետի մը աջ կամձախ եղերքը ի՞նչպէս պէտք
է որոշել :

Պ. Եթէ գէմքերնիս ջուրին հոսանաց կողմը
դարձնելով կենանք , աջ կողմերնիս աջ եղերքն է ,
իսկ ձախ կողմերնիս ձախ եղերքն :

ԴԱՍ ԼԵ.


Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Ոկանք գէպի տուն յառաջանալ . ճամբան
հայրս ինձ հարցուց թէ արդեօք գո՞հ էի մեր ը-
րած ճամբորդութենէն , այո՛ ըսի մանաւանդ որ բա-
ւական ալ բան սովորեցայ : Այո ըսաւ , թէև բաւա-
կան բան սովորեցար բայց կան տակաւին բաներ ո-
րոնք գիտնալը շատ օդտակար են . ինչպէս , հիմա
եթէ հարցնեմ քեզ թէ , ըսաւ հայրս , մենք աշ-
խարհի ո՞ր կողմը ճանապարհորդեցինք , ի՞նչ պա-

տասխան պիտի տաս , հօրս այս հարցմանը վրայ ա-
պուշ դարձած մնացի , մտածեցի ի՞նչ ըսեմ , ըս-
տիպուեցայ չեմ գիտեր ըսել , այն ատեն ինդալով
մը , տեսա՞ր որչափ ցուրտ պատասխան է ըսաւ , չեմ
գիտեր ըսելը . ուստի մտիկ ըրէ որ քեզի սովորեցը-
նեմ , տե՛ս ինչ դիւրութեամբ պիտի գտնես որ կողմ
ճամբորդելնիս . նախ պէտք ես գիտնալ , ըսաւ հայ-
րըս , թէ աշխարհս գլխաւոր չորս կողմ ունի , Ա.
արեւելեան կողմ , Բ. արեւմուեան կողմ , Գ. հա-
րաւային կողմ , Դ. հիւսիսային կողմ . այս կողմերը
ուր ըլլալը գտնելու համար ամենադիւրին կերպ մը
կայ . դէմքերնիս արեւելքին կը դարձնենք , կը կե-
նանք այն ատեն կոնակնիս կ'ըլլայ արեւմուտք , աջ
կողմերնիս հարաւ , իսկ ձախ կողմերնիս հիւսիս . հի-
մա ըսէ տեսնեմ , ըսաւ , ո՞ր կողմ ճամբորդեցինք ,
տյն ժամանակ պարծանօք մը . դէպի հարաւային
կողմը գտացինք և հիւսիսային կողմէն եկանք , ըսի :

Հիսկո

Արևանակ



Արևանակ

Հարաւ

ԴԱՍ ԼՅ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

- Հ. Աշխարհս քանի՞ գլխաւոր կողմ ունի :
Պ. Աշխարհս չարս գլխաւոր կողմ ունի , որք են ,
արեւելք , արեւմուտք , հիւսիս , հարաւ :
Հ. Աշխարհիս հիւսիսային կամ հարաւային կող-
մը ի՞նչպէս գտնելու է :

Պ. Դէմքերնիս արեգակը ելած կողմը կը դար-
ձնենք որ է արեւելք , այն ատեն կոնակնիս կ'ըլ-
լայ արեւմուտք . աջ կողմերնիս կ'ըլլայ հարաւ իսկ
ձախ կողմերնիս հիւսիս :

ԴԱՍ ԼՅ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Այն ատեն հայրս ըսաւ թէ ասկէ ուրիշ բան
մ'ալ կայ գիտնալու , եթէ ըսեմ քեզ թէ աշխար-
հի որ մասին վրայ ճամբորդեցինք . ի՞նչ պատաս-
խան պիտի տաս . — ինչ կ'ըսես հայրիկ , ըսի . աշ-
խարհս տակաւին մասե՞ր ալ ունի . — այս , զաւակս
ըսաւ . երկրիս վրայ գտնուած ցամաքը հինդ մասի
բաժնուած է , որոնց ամէն մէկուն զատ զատ անուն
կուտան , ինչպէս առաջին մասին կ'ըսեն Երրուսա Բ.
մասին՝ Ասիա , Գ. մասին՝ Աղրիկէ , Դ. մասին Ամերիկա,
Ե. մասին՝ Ովիանահա . դարձեալ այս հինդ մասերը
երկու անունով կը ճանչցուին , հինդ աշխարհ , և առ աշ-
խարհ , Եւրոպա , Ասիա , Ափրիկէ , հինդ աշխարհ կ'ըս-
ուին , ինչու որ մարդիկ առաջուց գիտէին ասոնք .

իսկ Ամերիկա և Ովկիանիա 1492 էն վերջը ծանօթացան, անոր համար նոր աշխարհ ըսուեցան. հիմա մենք Ասիոյ հողին վրայ ճանապարհորդեցինք որ ամենէն բազմամարդ աշխարհն է. արդ դուք ինքնին մտաբերեցէք տղաքներ, ինչ խնդութիւն ինձ համար երբ այս բաները իմացայ հօրմէս, ուստի ձեռքը քաշելով մի քանի անգամ համբուրեցի:

ԴԱՍ Խ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Երկրիս վրայ դանուած ցամաքը քանի՛ մասի բաժնուած է:

Պ. Երկրիս վրայ դանուած ցամաքը հինդ մասի բաժնուած է:

Հ. Ասոնք ի՞նչպէս իրարմէ կը զանազանենք:

Պ. Զատ զատ անուններով, որք են Եւրոպա, Ասիա, Աֆրիկէ, Ամերիկա և Ովկիանիա:

Հ. Աս հինդ մասերը իրենց մէջ ուրիշ բաժանում մ'ալ ունի՞ն:

Պ. Այս՝ Երկու բաժանում ունին, հին աշխարհ և նոր աշխարհ:

Հ. Որո՞նք են հին աշխարհի մասերը:

Պ. Եւրոպա, Ասիա, Աֆրիկէ, հին աշխարհ կը կոչուին. իսկ Ամերիկա և Ովկիանիա, նոր աշխարհ:

Հ. Ի՞նչու համար Ամերիկայի՞ւ Ովկիանիաի, նոր աշխարհ կըսուի, և մացեալներուն հին աշխարհ:

Պ. Որովհետեւ առաջուց մարդկանց ծանօթ էին

աշխարհիս այն երեք մասերը, իսկ Ամերիկայի և Ովկիանիոյ 1492 էն վերջը ծանօթացան մարդիկ, անոր համար նոր աշխարհ ըսուեցաւ:

ԴԱՍ ԽԱ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Յետոյ աւելցուց հայրս, պէտք ես գիտնալ նաեւ թէ երկրիս բոլոր բնակչաց թիւը, մէկ երկիլեօն չորս հարիւր միլիոն կը հաշուի. և ասոնք բաժնուած են երկրիս հինգ մասերուն վրայ: Ինչպէս, Եւրոպա ունի 325 միլիոն բնակիչ, Ասիա ունի 750 միլիոն բնակիչ, Աֆրիկէ ունի 150 միլիոն բնակիչ. Ամերիկա ունի 120 միլիոն բնակիչ, և Ովկիանիա ունի 30 միլիոն բնակիչ. որոնք կը բնակին գիւղերու, քաղաքներու մէջ. ինչպէս որ տեսար գիւղերու բընակիչները սովորաբար հովիւներ, երկրադործներ են. իսկ քաղաքներու մէջ. վաճառականներ, արհեստաւորներ, և պաշտօնեայներ կը բնակին. քաղաքներուն գիւղերէն ունեցած տարբերութիւննին է՝ իրենց բնակչաց թիւը և արհեստը, հոն գտնուած տեսակ տեսակ մեծակառաց շէնքերը, ևլն: Հօրս այս ըսածները բաւական բաներ էին և եթէ ես զանոնք վերջը թուղթի մը վրայ գրել չտայի, անկարեւի էր որ միտքս մնար:

ԴԱՍ ԽԲ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Երկրիս բոլոր բնակչաց թիւը ո՞րչոտփ կը հաշուի:

Պ. Երկրիս բոլոր բնակիչները մէկ Երկիլիոն եւ բեք միլիոն կը հաշուտուի :

Հ. Ասոնք ի՞նչ կերպով բաժնուած են Երկրիս հինգ մասերոն վրայ :

Պ. Հետեւեալ կերպով, Եւրոպա ունի 320 միլիոն բնակիչն Ասիա ունի 750 միլիոն բնակիչ, Աֆրիկէ և Ամերիկա ունին 120 ական միլիոն բնակիչ եւ Ովկիանիա ունի 30 միլիոն բնակիչ, որք գիւղերու և քաղաքներու մէջ ցրուած են :

Հ. Քաղաքի մը գիւղէն ունեցած տարբերութիւնը ի՞նչ է :

Պ. Նախ քաղաքի մը բնակիչները աւելի շատ են և թէ անոնց արհեստը բոլորպին տարբեր է գիւղացւոց ունեցած արհեստէն . Երկրորդ քաղաքի մը մէջ տեսակ տեսակ մեծակառոյց շէնքեր կը գտնին, որք գիւղերուն մէջ չկան :

ԴԱՍ ԽԳ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Վերջապէս մեր տունը հեռուէն կը տեսնուէր . Երբ հայրո վերջին ծանօթութիւնը տուաւ ինձ ըստով թէ այս մարդիկ ազգերու բաժնուած են և ամէնքը մէկ կրօնք չունին, այսչափ մարդիկներ գլխաւորաբար երկու անունով կը ճանչցուին, միաստուածեան և բազմաստուածեան . միաստուածեան են քրիստոնեայները, որք 373 միլիոն են և Երեք գլուխաւոնները, որք 373 միլիոն են, արեւիտ եկեղեցի որք են, իւաւոր ճիւղ կը բաժնուին, արեւիտ եկեղեցի որք են,

Հայք և Յոյնք, արեւաւեամ եկեղեցի որ է կաթոլիկ . և յոդորակամ եկեղեցի . միաստուածեան են նաեւ Մահմետականները և Հրեայները . Մահմետականները 136 միլիոն . իսկ Հրեայները 7 միլիոն են, մնացեալ 800 միլիոնն ալ բազմաստուածեան են, այսինքն կը ուապաշտ . Երբ ասոնք ըստաւ հայրս, այն ատեն բան մը հարցուցի իրեն որ բաւական մտածութիւն պատճառուած էր ինձ, — հայրիկ, ըսի, դուն այս չափ բանը ուրկէ սովորեցար . — ՎԱՐԺԱՐԱՆէն պատասխաննեց . յայնժամ հօրմէս իսուք ու կիս ալ վարժարան զրկէ, որպէս զի ես ալ իրեն պէս զիտուն մէկը ըլլամ, հայրս իւր վերջին խօսքը ըստած միջոցին արդէն մեր տանը դուռը հասած է . ինք, ուստի անմիջապէս ներս մտանք :

ԴԱՍ ԽԳ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Բոլոր երկրիս վրայ գտնուող մարդիկ քա՞նի տեսակ կրօնքով ճանչցուած են :

Պ. Գլխաւորաբար երկու, միաստուածեան եւ բազմաստուածեան :

Հ. Արո՞նք են միաստուածեանները :

Պ. Քրիստոնեայները, Մահմետականները և Հրեայները :

Հ. Քրիստոնեայները քանի՞ մասի կը բաժնուին :

Պ. Քրիստոնեայները երեք զիմաւոր մասերու

բաժնուած են, Ա. արեւմուեան եկեղեցի որէ կա-
թոլիկ, Բ. արեւելեան եկեղեցի որք են Հայք եւ
Յոյնք, և Գ. Բողոքական եկեղեցի:

Հ. Բողոք երկրիս վրայ ո՞րչափ քրիստոնեայ կայ:

Պ. 337 միլիոն :

Հ. Ո՞րչափ Մահմետական կայ :

Պ. 156 միլիոն :

Հ. Ո՞րչափ Հրեայ կայ :

Պ. 7 միլիոն :

Հ. Բազմաստուածեանները որո՞նք են :


Պ. Կռապաշանները, որոնց թիւը 800 միլիոնի կը
հասնի :

ԴԱՍ ԽԵ,

Ա. ՄԱՍ ՊԱՏՇԱԿԱՆ

Ցղաքներ, հիմա որ վարժարան եկած եմ գի-
տէ՞ք արդեօք որչափ սիրաս ուրախ է, վասն զի հօ-
րը ինձ պատմածներէն զատ սովորեցայ նաեւ քա-
ղաքական աշխարհագրութիւն, որուն վրայ հիմա ձեզ
բան մը չեմ կրնար պատմել, երբ գասերնուգ մէջ
աղէկ աշխատիք եկող տարի դուք ալ իմ կարգո
կը բարձրանաք և հոն դուք ևս կը սովորիք ինչ որ ես
սովորեցայ արդէն, միայն սա ըսեմ ձեզ թէ ի՞նչ է
քաղաքական աշխարհագրութիւն ըսուածք. գիտէ՞ք,
քիչ մը առաջ ըսի ձեզ թէ երկրիս վրայ գտնուած
ցամաքը հինգ մասի կը բաժնուի, ահա այդ հինգ
մասին մէկուն պարունակութեանցը վրայ զատ
զատ և մասնբամասնօրէն կը խօսի քաղաքական աշ-

խարհագրութիւնը . հոն պիտի սովորիք թէ այդ բա-
ժանմանց մէջ ինչ սարաբաժանմունքներ կան եւ
ատոնք զատ զատ ի՞նչ անուններ կը կրեն երկրիս
վրայ, ի՞նչ ազգեր կան, ի՞նչ տեսակ թագաւորու-
թիւններ կան, ի՞նչ քաղաքներ կան, և այդ քա-
ղաքաց ի՞նչ անուններ կուտան, ի՞նչ շենքեր կան,
որ քաղաքներու մէջ երկաթուղիններ կան, ի՞նչ
գետեր կան, այդ գետերը ինչ երկայնութիւն-
ներ ունին, և ինչ սահմաններ կը կրեն . ի՞նչ լեռներ
կան . և ալդ լեռները ի՞նչ բարձրութիւններ ունին.
և ինչ անուններ կը կրեն . ինչ մեծեր կան և այդ լի-
ճերը ի՞նչ տարածութիւններ ունին . վերջապէս ա-
սոնք և ասոնց նման շատ մը կարեւոր բաններ . ա՛հ
այն ատեն պիտի տեսնէք թէ ո՞րչափ դոհ պիտի
ըլլաք ձեր վիճակէն :



ԵՐԿՐԱԳՐՈՒԹԻ

ԴԱՍ ԽԶ.

Բ. ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Հ. Այս ձեր սովորած աշխարհագրութենէն զատ
ուրիշ ի՞նչ տեսակ աշխարհագրութիւն կայ :
Պ. Քաղաքական աշխարհագրութիւն :

Հ. Քաղաքական աշխարհագրութիւն ի՞նչ էի մանաք :

Պ. Քաղաքական աշխարհագրութիւն ըսելով կիմանանք ոյն գիտութիւնը , որ կը սովորեցնէ՝ երկրիս այլեայլ բաժանումները զորս մարդկակ ըրած են ցամաքին և ծովուն վրայ . ինչպէս նաև մարդկանց ցեղերը անոնց բնակութեան տեղերը . կառավարութիւնները , թագաւորութիւնները , և անոնց սահմանները , անոնց մայրաքաղաքները , անունները և լու:

ԴԱՍ ԽԵ.

Ա. ՄԱՍ ՊԱՏՄԱԿԱՆ

Ընկերներ սա մոռցայ ձեզ ըսելու թէ , ես այս վարժարանիս մէջ սյս սովորած աշխարհագրութենէս դատ . սովորեցայ նաեւ ուրիշ աշխարհագրութիւն մ'ալ որուն աւելի բնագիտութիւն կ'ըսուի . սակայն եթէ գիտնայիք թէ ի՞նչ հետաքրքրական բաներ կան հոն , ալ ուրիշ բան չպիտի ուղիքիք աշխարհի վրայ . բայց ի՞նչ օդուա խելքերնիդ չը համնիք որ մի քանի բան ալ անկէ պատմեմ ձեզ . կեցիք , եթէ կը խօստանաք որ ուշի ուշով ունկնդիր պիտի ըլլաք մի քանի բաներ կը պատմեմ ձեզ . ասով ձեր հետաքրքրութիւնն ալ կը շարժի և գասերնուգ մէջ աւելի աղէկ կ'աշխատիք որ ժամ յառաջ կարդերնիդ փոխէք : Մասկ ըրէք տեսնեմ , — սա վերը մեր դիմուն վրայ կապոյա գունով բան մը կը տեսնենք դիմուէք թէ ի՞նչ է անիկայ . ան ոդ է . օդը ոչ միայն հոն այլ ամեն տեղ կայ . օդն ալ մարմին մ'է եւ

ունի իւր գոյնն ու ծանրութիւնը ինչպէս ունին ուրիշ մարմիններ . օդը այս երկիրը շրջապատած է գնդաձեւ ծածկոյթով մը որուն թանձրութիւնը անծանօթ է . օդն վերջին ծայր փափուկ և վերջին առտիճանի թափանցիկ ըլլալուն համար է որ չենք տեսներ զայն . բայց չէք գիտեր քալած ժամանակիս կ'զգանք անոր էսութիւնը . կամ որ նոյնն է . երբ ինքը շարժման մէջ մնի . ինչպէս երբեմն դալած ատենախիս կը տեսնենք որ հանդերձնուս մէկ ծայրը վերկելնէ . կամ թուղթի կտոր մը տեղէ մը ուրիշ տեղ կը թռի , և կամ ծառոց գագաթները և տերեւները կը շարժին . ի՞նչ . կը կարծէք որ ասոնք ին քնիւ ըեննին կ'ըլան . ո՛չ , ասոնք ընողը օդն է . Օդն ամենաթեթեւ աղուամազէն աւելի թեթեւ է . ամենանուրը թելերէ աւելի նուրբ . սարդին ոստայնը կը թողու անվթար և հազիւ ուրեմն կը հակեցունէ իրենց բունին վրայ ծաղիկներն . զոր իւր ցողովն կը սնուցանէ . Սակայն օդն երբ շարժման մէջ լինի իւր զօրութեամբն բաւական է ամենամեծ և ահագին ծառերն արմատախիլ ընելու և ամենահաստատ շէնքերն տապալելու սկիփանուը կատաղի ալիքներով յուղելու և ամենախրոխտ նաւերն իրը չնչին խաղալիքներ խորտակելու : Օդին արագ շարժումը որուն մենք նոյն կամ քամին կը ըսնենք թէեւ երբեմն վնասներ կը գործէ . սակայն ինքը շատ օդտակար է . օդն է որ մարդուս կենդանութիւն կուտայ տուանց օդումարդը չպիտի կարենար ապրիլ աշխարհի վրայ անասունք պիտի լինէին . և ոչ ալ բոյսեր

աճէին երկրիս վրայ : Օդը բաղադրութիններ ալ ու-
նի բայց ատոնց վրայ չպիտի խօսիմ ինչու որ չէք
հասկանար : Օդին մէջ երբեմն շատ բաներ կը տես-
նենք ինչպէս են . ամպ , անձրեն , մառախոսդ , ցող , եղեմ ճ
ծիսէ , կարկուտ , հով , որոտում , կայծակ ; ծիածան , ևլն :
Ասոնք օդին մէջ երեւոյթներ են և այլեւայլ պատ-
ճառներէ յառաջ կուգան . սակայն դժբաղդաբար
ասոնց վրայ ալ բան մը չպիտի կարենամ ըսել ձեզ
ասոնք այն ատեն պիտի սովորիք . ինչպէս որ ըսի եթէ
ձեր դասերուն մէջ օրինաւորապէս աշխատելով եկող
տարի ձեր կարգը փոխէք : Այժմ այսչափ պատ-
ճառներունը բաւական համարելով կը թողում ձեզ որ
ուրիշ դասերուալ պարապիք :

ԴԱՍ ԽԸ.

7/11. 1922

ՄԱՍ ՀԱՐՑԱԿԱՆ

Ա. ՄԱՏԻԿԱՅԱ

7154

0003280

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003280

